

ԳՐ. ԱՐԾՐՈՒՆՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹԻՒՆԸ

ԵԽ Ս. ԶԱԻԱՐԵԱՆԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ

1892 թ. դեկտ. 27-ին տեղի ունեցաւ Գրիգոր Արծրունու համաժողովրդական յուղարկաւորութիւնը։ Տասնեակ հաղարաւոր բազմութիւն եկել էր իր վերջին հրաժեշտը տալու հայ մեծանուն հրապարակախօսին։

Գրաքննական պատճառներով ժամանակին կովկասեան թերթերը չկարողացան տալ այդ յուղարկաւորութեան իսկական նկարագըրութիւնը։ «Դրօշակ»-ում միայն (№ 4, մարտ, 1893 թ.) կարելի եղաւ խոսացւած ձեւով ներկայացնել իրական պատկերը։ Սիմ. Զաւարեանը, որ յուղարկաւորութեան կազմակերպիչներից մէկն էր, հետեւեալ ձեւով է ներկայացնում հանդէսը։

«Արծրունու թաղումը կատարւեց հանդիսաւոր կերպով, ինչպէս դեռ ոչ չէր թաղւել ոչ միայն կովկասում, այլեւ ամբողջ Ռուսաստանում։ Հանդէսը աւելի մեծ նշանակութիւն ստացաւ կառավարութեան բանած ընթացքից։ Ամսի 26-ին, թաղման նախորդ օրը, ոստիկանապետը պահանջեց, որ հանդէսը անցնի Լորիս-Մելիքեան փողոցով (եւ ոչ Գոլովինսկի պրոսպեկտով) եւ պսակների համար ունենալ միայն երկու դիմակառք։ իսկ վերջը, զիջանելով կարգագըրիչ մասնաժողովի խնդիրքին, թոյլատրեց ունենալ 7-ը։ Ոստիկանապետի միջամտելը այդպիսի մասնաւոր խնդիրներում վաս ներգործութիւն ունեցաւ ժողովրդի վերա։ Ամենքը զարմանում էին տեղական վարչութեան կամայական վարմունքից, եւ ընդհանուրի ցանկութիւնն էր չենթարկել պ. պ. նահանգապետ Շերվաշիձէի եւ ոստիկանապետ Մաստիցկու անտեղի պահանջներին։ Այդպէս էլ եղաւ։ Երբ հանդիսի սկիզբը հասաւ Բարեատինսկայա եւ Լորիս-Մելիքեան փողոցի անկիւնին տեղի ունեցաւ մի, թիֆլիսում չտեսնած գէպք։

Ամբոխը կանգ առաւ այդ տեղ։ Ոստիկանները եւ 4 հատ ձիաւոր կազակներ ստիպում էին համքեարի դրօշակակիրներին, տիրացուներին եւ քահանաներին ծոել դէպի Լորիս-Մելիքեան փողոցը, իսկ ամբոխը՝ հաւաքւելով եւ բռնելով Լորիս-Մելիքեան փողոցի բերանը, աշխատում էր անցնել դէպի առաջնակարդ փողոցը։ Ոստիկաններին եւ կազակներին սկզբում յաջողւեց ցրել ամբոխը եւ

դրօշակակիրներից շատերին, մի քանի տիրացուների հետ ուղղել գէպի իրենց կարգադրած կողմը: Ամբոխը տեսնելով այս, աւելի ո-գեւորւած խմբելով նորից փակեց փողոցի անցքը: Ընդհանումը սաստկացաւ: Աղաղակները, շոցները թնդացնում էին օդը: «Ասա՞ծ, առա՞ծ» գոչումները խլացնում էին սատիկանների պահանջները եւ հայհոյանքները: Կրիստուներից (աւագ սատիկաններից) մէկը, Սի-մոնով ազգանուուվ, մօտեցաւ խաչվառը տանող տիրացուն, խլեց ձեռքիցը խաչվառը եւ կամեցաւ առաջնորդի գեր կատարել, ծոելով գէպի Լորիս-Մելիքեան փողոցը, սակայն յաղթանդամ «տրակտիրշ-չիկ Գրիշան» (Գրիգոր Յակովեան) յարձակւեց խաչվառը խլող ոս-տիկանի վերա, ուժով առաւ եկեղեցական սրբութիւնը եւ անցաւ ժողովրդի առաջը: Բազմութիւնը առաջ մզեց հոգեւորականներին եւ դադաղի հետ միասին անցաւ Պալատական փողոցը: Անընդհատ յաղ-թական ուռանները, զլիսարկների ծփալը օդի մէջ, մի տեսակ ներ-դաշնակութիւն էին կազմում ամբոխի միահամուռ շարժման հետ:

«Այդպիսով հանդէսը առաջ շարժւեց, անցաւ կառավարչապետի պալատի առջեւ եւ ուղղւեց գէպի Խոջեվանքի գերեզմանատունը: Ճանապարհին աչքի էին ընկնում Ալիւրի մէյլանի եւ բաղանների (մրգավաճառների) փողոցում շինւած սգոյ կամարները»:

Հետեւեալ օրը սկսեցին ձերբակալութիւններ: Բանտարկւեցին մօտ 20 հոգի, որոնցից 6-ին գրին Մետեխի բանալը: Կառավարութիւ-նը խիստ միջոցներ ձեռք առաւ, որպէսզի նման ցոյցեր տեղի չունե-նան եւ ջրօհնենքի հանդիսին:

Ժողովրդի վրդովումը կառավարութեան արարքներից արտա-յայտւեց նրանով, որ համքեարները, հակառակ ընդունւած սովորու-թեան, ի նշան բողոքի, չչնորհաւորեցին քաղաքագլխի Ծննդեան օրը:

Ձերբակալածների այն մասը որ պահւած էր սատիկանատնե-րում, ազատ արձակւեց յունւ. 13-ին, իսկ Մետեխում բանտարկւ-ւածները՝ յունւ. 29-ին:

Գրիգոր Արծրունու դադաղի վրա արտասանւած դամբանական-ներից առանձնապէս ուշագրութիւն գրաւեց Սիմ. Զաւարեանի ճա-ռը, որի հէնց հեղինակի ձեռքով գրւած բնագիրը մնացել է Հ. Յ. Դ. Կենտր. Դիւնում: Որքան մեղ յայտնի է, այդ ճառը որեւէ տեղ տպւած չէ եւ այստեղ հրատարակւում է առաջին անդամ: Դժբախ-տաբար ձեռագրի վերջին թուղթը կորել է. խօսքի ընթացքին կարե-լի է ենթադրել, որ Զաւարեանը չի սահմանափակւել միայն Արծ-րունու քարոզած դադախարները ջատագովելով, այլեւ մի քայլ ա-ռաջ է դնացել՝ յիշելով նաեւ նոր սերնդի՝ «Երիտասարդութեան» գաղափարները: Ամէն պարագայի տակ, Զաւարեանի դամբանակա-

նը արժէքաւոր վաւերագիր է ոչ միայն հեղինակի կենսագրութեան որոշ մասի լուսաբանութեան համար, այլև Դաշնակցութեան հիմնադիրների հայկական ազատամտութեան գնահատութեան տեսակէտից :

Ահա Ս. Զաւարեանի դամբանականը :

«Ազատամիտ կուսակցութեան արժանի ներկայացուցիչը այլեւս չկայ :

Աւանդապահների, խաւարամոլների յանդուդն թշնամին այլեւս չկայ :

Մեռաւ հայոց կեանքի վտած սիւներ քանդողը, հեռացաւ մեզ զանից մեր ազգայնութեան մտքի վերականգնողը, նոր շինութիւն կառուցանողը :

Օտար շրջանի մէջ մեծացած, կրթւած, սկզբում հայութեան մօտ միայն գաղափարով, ժամանակի ընթացքում նա միացաւ հայ ժողովրդի հետ ամբողջովին, կապւեց նրա հետ հոգով եւ սրտով : Այն մեծ եւ դժւար գործը, որը առաջնակարգ տեղ է բռնում ամէն ազնիւ հայի սրտի մէջ - հայութնան գաղափարը մօտ էր, կապւած էր Արծրունու հետ . . . :

Այո՛, կորուստը մեծ է, անփոխարինելի է :

Առաջադիմութեան դրօշակակիրը հայերի մէջ ընկաւ :

Անվեհեր կուողը ընկաւ իր գործունէութեան փայլուն ժամանակը, նա ընկաւ կուի դաշտում, դրօշակը բարձր բռնած ուժեղ ձեռքում :

Բայց մի՛ ասէք՝ նա ընկաւ . նա կենդանի է մեր մէջ : Թէեւ ընկաւ դրօշակակիրը - ծածանւում է դրօշակը : Թէեւ ընկաւ դրօշակակիրը - կենդանի են զինւորները :

Առաջադիմութեան զինւորները չեն ընկնի, չեն տատանւի հասարակական կուի մէջ : Հայ երիտասարդութիւնը, թանգագին ուսուցիչ, չի գաւաճանի քո քարոզից ոչ մի կէտին : Նա չի շոյի, չի խոնարհւի մեծամասնութեան առաջ : Նա թոյլ չի տայ հայկական կեանքին կանգնել անշարժութեան մէջ : Նա կը միացնէ բոլոր մեր եղբայրակիցներին, առանց կրօնի խարութեան : Սրբութեամբ ընդունելով 19-րդ սարու Քո տարածած սկզբունքները անձի եւ խղճի ազատութեան վերաբերմամբ՝ մենք կը դիմադրենք այն բոլոր տարրերին, որոնք հակառակ են այդ գաղափարներին, եւ կաշխատենք կեանքի մէջ իրականացնել այդ գաղափարները :»

Գրւած Սիմոնի ձեռքով .